

1920ին, Անգլիացիք կը փոխազրեն վրանաւառնը Պազուսպայէն Նահը Էլ Օմար, որ Պարայէն 17 քիւորէթը հեռաւորութեան դրայ կը գտնուի:

1921ին, Անգլիացիք աւելի քան 7500 հայեր կը փոխազրեն Հայուստան երեք շուզեաւերսկ: Բայ 1200 երկու որբերէն մաս մը կը զրկուի Եղիպատու և մաս մըն ալ երաւազէմ: Հայուստանի հազարարութիւնը Անգլիացիք կը յանձնեն Պր. Լեռն Շաղայանի: 1921-1923 թուականներուն, հայերէն 500 հայր կը թօղանն Նահը Էլ Օմարը և կ'անցնին Ապաւուն, Նախազէն կատարուած կարգազրութեամբ Նութագատարանին մէջ գործի մտնելով: Բայ 1921ին, 1200 Պարսկահայեր ալ կը մեկնին Պարսկաստան: Ուսանք ալ Պարս քազարը կուզան ու կը հասաւութիւնը: 1929ին, Պր. Շաղայան կը փոխազրէ հայ հիւզաւանը Հաւըզ, հիւսիսային երաք, 49 մզն հեռու Մուսուլէն: 1937ի վերջերը, 900 հայեր մեկնեցան Իրաքին գէպի Հայուստան:

Երաքի ուրիշ չըջաններուն մէջ ալ ինչպէս Զախոս, Արեւէյանիյէ, Էմանազին, Ազյն, Կ'ապրին հայեր: Այսոր բազանզակ Երաքի մէջ կան չուրջ 16.000 հայեր, որոնց մէջ կը գտնուին յայտնի պաճառաւկաններ, մեծանարուստ հոլաւաէրեր, կառավարական բարձր պաշտօնեաններ, բժիշկներ, ահնարոյններ, տատիւորայմներ, գեղազործներ, ճարտարագէաններ, մեքինազէաններ, փաստարաններ, ելեկտրագէաններ, նշանաւոր բանահարիչներ, սոկերիչներ, և չառ մը ուրիշ կորպի արհեստուուրներ:

Երաքի հայոց ընդհանուր վիճակը բարեկեցիկ է և օրինակելի:

Խակ ներկայ հայ եկեղեցական Պետք ու համայնքին Առաջնորդու է Պեր. Տ. Զգան Շ. Վրդ. Տէր Յակոբեան, որուն տուած քարոզները ոգեսրիչ ե շինիչ են:

Պատրի

ԳԱՐԴԻԱՆ ՄԵԼՔԻԹԻՆԱՅ



ԳՐԱԽՈՍՀԱՆ

«ՄԻԶՆԱՐԵՐԴ»

(Գրական Տարեգիր)

Ա. Տարի, 1957 — Խմբագիր՝ ՊՕ.Ա.Ա. ՄԱԿԱՐԵԱՆ

Աւելի քան սրտապնդիչ երեսոյթ մըն է սփիւս քահայ մշակութային կեանքին մէջ հրատարակութիւնը այս Գևական Տարեգիրը ինչ ուղղին գոհացում կուտայ հայ գրականութեամբ ու բազազանութեամբ իսկ միայն է յառաջիկաց իր թիւերով գանձաւածներէն գնատուած եղանակութեամբ ու գոհացում կուտայ հայ գրականութիւնը մը:

Որպէս ու քանակով այսպիսի պատկանելի հրատարակութիւն մը կը հաւատանք թէ զինն է մեծ ու երկարատի ճիզերու ու գոհազանութիւններու, զոր գավելի ջանափիւրութիւններու ու հանրութեան օգտակար գործ մը ըրած ըլլուր զիտակցութեամբ կատարած է Պ. Անապեան:

Գիրքը, 330 էջերէ բազկացած, լոյս տեսած է Պետրութի մէջ, և իր զրական հարցերու չուրջ յարուցած նիւթերու այլազանութեամբ ու բազազանութեամբ խօսում մըն է, յասաշիկայ իր թիւերով գանձաւածներէն գնատուածներէն վնատուած եղանակութեամբ հրատարակութիւնը մը:

Աւշագրաւ է Յառաջարանին մէջ հազինակին ըրած յայտարարութիւնը սոյն հրատարակութեան մասին: «Մէջն-բէրդ» կը հրատարակինք ոչ թէ բաց մը զացելու համար, այլ հետզհետէ զացուող զուռ մը (Գրականութիւնը) չափով մը բաց ձգելու մտքով:

Գրքին առաջին մասը խմբագիրը յատկացուցած է իր ուսուցչին՝ մեծանուն գրագէտ՝ քննուողական Յ. Օշկանի պայծառ յիշատակին: անոր մանուսն տանհամեակին առթիւ: Հան Վերեին հանգուցեալ զրազէամին զրէն տարրեր ժամանակներու մէջ իւած յօգուտներէն նմացներ՝ հայ զրականութեան զիխաւոր հարցերը չօշափող: Պ. Անապեան անհան երախտազիւսութեամբ իսպիհոչէ յիշատակը իր ուսուցչին, որուն հանգէալ պաշտամունքի մատեցող սէր մը կը առածէ:

Հետաքրքրական և միանգամայն շահեկան է մանուսն Տարեգրքի այն բաժինը, ուր խմբագրին կողմէ ներկայացուած հար-

շարանի մը համաձայն, արտասահմանեան մեր գրողներու զրիթէ բոլոր առաջաւոր գէմքերը յայտնած են իրենց հեղինակուոր կարծիքները, ներկացիս հայ գրականութիւնն ու հայ գրողը շահագրգոսդ աւագ հարցերուն նկատմամբ, և որոնք կը կարգացուին մեծ հետաքրքրութեամբ ու հաճոյքով:

Պ. Անապեանի այս Տարեգրքին մէկ ուրիշ առաւելութիւնը այն է որ հնի անդ արուած է սփրուքահայ բոլոր արժէք ներկայացնազ գրողներուն, առանց հասուածական կամ այլ խորաթիւններու:

Գովիլի և օրինակելի է այս առնչութեամբ ողջամիտ կեցուածքը յարգելի խմբագրին, որ ունենալով հանդերձ իր սեփական համազումները, գիտած է մէկդի գնել իր գաղափարական ու հասուածական միտումները, և անաշառ ու անկոզմեակալ ոգիով մօտենալ հայ գրականութեան: Այս կ'ըստնք ի ան շատ մը խմբագիրներու և գրագէտներու կողմէ յայտնուած ու հետք-հետէ ախտաւոր համեմատութիւններու հասնող նեղմիտ ու միակոզմանի կեցուածքին ու գատողութեան, իրենցմէ ու իրենց պատկանած հասուածէն զուրս ամէն արժէք ուրանալու կամ թերգնահատելու արտօմ երեսոյթին: Պ. Անապեան լայնախոն ոգիով ու իրաւացիորդն կ'անդրագաւոնայ այս երեսոյթին իր Տարեգրքին մէջ, ուր Կարս Գէսրպեանի 1957ի Առաջն Տարեգրքը նուիրուած իր գրախօսականին մէջ ի միջի այլոց կ'ընէ հետեւեալ հաստատումը. «Պէտք չէ թոյլ տալ որ բնական գառնան անոնք (կ'ակնարկէ կուսակցական նեղմիտ հաշիւններուն գրականութիւննէն ներս) նաև մեր մօտու:

Հայ մամուլը ինչպէս հայ գրականութիւնը սրբազան առաքելութիւն մը ունի և պէտք է զայն պահել իր կոչման արժանագայել բարձրութեան վրայ: Ամբակցական վէճներն ու հակակրութիւնները պէտք չէ որ անդրագառնան անոր վրայ, աւերիչ միջամտութիւններ գործելով ու շեղեցնելով զայն իր իսկական ու վեհ նպատակէն:

Այս արտում երեսոյթին քովի ի վեր սեփայն մեծ արախութիւն է մեզ հաստա-

տել որ կան տակաւին հեղինակներ՝ որոնք արի ու ազնիւ կեցուածք կը պարզեն հայ մամուլին հանդէպ, իրենց անկոզմակալ մերձեցումներով: Պ. Անապեան մէկն է այս վերջիններէն:

Հայորդ ունի Հայուսութեան արզի գրականութեան նուիրուած ընդարձակ բաժնի մը, ճոխ ու այլազան բավարդական մերձեր, ուր տեղ ունին մեր հայրենիքին մէջ ապրով ու ստեղծագործող ականաւոր ինչպէս նորահաս գրագէտներէն արձակ կամ ստանաւոր գրութիւններու:

Դայով սփրուքահայ գրականութեան յատկացուած բաժնին, պէտք է ըստ որ հնի իրենց անտարիպ գրութիւններով կ'երեն հնի թէ նոր սերունդին գրողներուն զրիթէ բոլոր կարեսը գէմքերը: Հոն կարելի է հանդիպիլ նուն մէկ քանի նորերու ստորագրութիւններուն: Նորեր՝ որոնք անման չեն սեփայն գրական զգայարանքէն: Այս գտահան ենք որ եթէ կան մոսցուած գէմքեր ու անուններ պատասխանաւուուն խմբացիքը չէ անպայման:

Ուշագրաւ է նմանապէս հատորին վերջաւորութեան անդ բանց գրախօսական ներու չարքը, որոնց մէկ կորեսը մասն տակ կը հանդիպինք խմբագիրին ստորագրութեան: Հոն գրախօսուած են 1956ի ընթացքին սփրուքի զանազան շրջաններին լոյս տեսած զրիթէ բոլոր կարեսը բոլոր կարեսը գրական երեսերը, անկոզմակալ ոգիով ու հեղինակաւոր կերպով: Գրքին այս բաժնիը յատկագալափար մը կուտայ մէկի սփրուքահայ գրողներու նոր արտագրութիւններու մասին:

Մէկ խօսքով. Մէջնորդը Գրական Տարեգրերը արժանի է մեր ամենուն անվերապահ զնահատանքին ու քաջալերութեան կը յուսանք որ յասաջիկայ տարիիներուն իր լոյս տեսնելիք հատորներուն մէջ և հաստատենք նոյն արժանիքներն ու մեր զրիկան աշխարհը շահագրգոսդ հարցելուն ու տուելները: Կը մաղթինք մանաւանդ որ ան զանայ սփրականութիւնը իր լեզուին պահպանան ու իր գրականութեան ձաղկման համանձախնդիր ամէն որացաւ հայորդիի:

Գէմք Ա. Ճիշճելիջեսին